

Անցեալ օգոստոսի 19-ին Թագաւոր Կայսրը բարեհաճել է հաստատել Թիֆլիզի թեմի առաջնորդական պաշտօնում Սանահնի վանքի վանահայր Գերապատիւ Գարեգին եպիսկոպոս Սաթուներանցին:

Թագաւոր Կայսրն ամենաողորմաժաբար բարեհաճել է արձակել Սինօզի անդամութեան պաշտօնից Մակար եպիսկոպոս Բարխուդարեանին և Մխիթար վարդապետ Տէր Մկրտչեանին և հաստատել Սինօզի անդամ Գեր. Յովհաննէս եպիսկոպոս Շիրակունուն և արժ. Յուսիկ, Մատթէոս և Բարդէն վարդապետներին:

Մայր Աթոռս մերադարձան Գեր. Մակար և Յուսիկ եպիսկոպոսները և Տ. Եղիա, Եղիշէ, Մեսրոպ, Մամբրէ և Արտակ վարդապետները, որոնք գնացել էին ամարանոց:

Մայր Աթոռից իրեն պաշտօնատեղին վերադարձաւ Նուխուայ Փոխանօրդ Սիօն վարդապետը:

Տ Ա Ճ Կ Ա Ղ Ա Յ Ք

ՎԱՆԻ ԿԵԳՐՈՆԱԿԱՆ ՎԱՐԺԱՐԱՆԸ

Երկու տարին ըտրոց Կեղրոնական վարժարանը վանի մէջ: Սոյն կարևոր հաստատութեան կազմին առթիւ աչքի ընկնող էն մխիթարական երեւոյթն է վանեցու հոգևով ու սրտով կապուած լինելը ամենէն աւելի զէպի իւր ուսումնարանները և կրթարանները, որով նա կարողացաւ առանց մի կապէկ ի ձեռին ունենալու բանալ վարժարանը և անոր յարատեւութիւնը ապահովելու համար տարի մ' առաջ ձեռնարկեց սեպհական շէնքին կառուցման գործին: Սոյն բազմաժախտ շէնքը կահաւոր-

մամբ միասին 1200 ժամն. ոսկիով ի գլուխ ելաւ: Յայանի է թէ նիւթապէս խիտ աննպաստ վիճակի մէջ եղող վանեցին ինքք իրմով չէր կարող ի կատար հանել Կեդրոնական վարժարանին շինութիւնը, հոգալով միանգամայն վարժարանի տարեկան 150 ոսկեոյ ուսումնական բաժնի ծախսն ալ. և իրօք ցարդ սոյն վարժարանին համար ծախսուած 1500 ոսկեոյ $\frac{1}{5}$ ը հեռաբնակ ազգայնոց նպաստներն են, զրկուած կովկասահայ եղբայրներէ, Ամերիկայի ազգայններէն և Կ. Պօլսոյ քանի մը հայրենաակցներէ:

Այսպէս ոչնչից կազմուած սոյն կարևոր հաստատութիւնը այսօր բարեբախտաբար ի վիճակի է յառաջիկայ ուսումնական տարեշրջանի սկզբից (սեպտ. 1) այլ ևս իւր սեպհական շէնքին մէջ հաւաքել աշակերտները, ազատուելով ամեն տարի կարևոր գումար մը վարձք տալու անպատեհութիւնից: Սակայն խնդիրը հոս է թէ Կեդրոնական վարժարանի յառաջիկայ տարւայ պիտե՞նն ուսկից հոգացուելու է, երբ իւր միակ ապաւէնը եղող հանգուցեալ բարերար Պրիզոր Անտօնեան Սերեպրենիքովի կտակած 12000 ըուբլիի տոկոսէքը, (որ նորին Ս. Օժութիւն ազգիս Վեհակառ. Հայրապետ յատկացուց սոյն հաստատութեան), գանձելու յայանի դժուարութիւն կայ: Ի՞նչ ընէ վարժարանին խնամակալութիւնը, երբ ամենամեծ դժուարութիւններով և գոհաբերութեամբ գործը այս վիճակին հասցնելէ վերջը, կը պարտաւորի կասել և մտածել ելք մը գտնելու ամեն հայ սրտին սիրելի եղող Կեդրոնականը շարունակել կարենալու համար:

Բաց աստի սոյն վարժարանը, որ կոչուած է բարձրագոյն նախակրթութիւն և միջնակարգ կրթութիւն տալ Վասպուրահանի պէս բազմահայ մի կեդրոնի ուսանող սերնդին, իրը նոր գործ՝ բազմապիսի պէտք և կարիք ունի փափագուած վիճակին հասնելու համար: Ամենէն առաջ հարկաւոր է բաւական ճօխ մատենագարան մը, նորագոյն ձեռնարկներ, բնագիտական գէթ պարզ գործիքներ, բնապատմական նկարներ, աշխարհագրական քարտեզներ և այլն և բայց գեռ ասոնցմէ և ոչ մին ունի. և այդ պատճառաւ խնամակալութեան գործը շատ ծանր է և պահանջն ընդհանուր:

Գալով սոյն հաստատութեան գասընթացքի և ուսումնական շրջանի մասին, կասենք որ, Վանայ ծխական ընդր վարժարանները, յատկապէս պատրաստուած կազմական ծրագրէ մը տրամադրութեան համաձայն կը պահեն միայն տարրական նախնակրթութեան վեց տարիները: Բոլոր վարժարանաց 6-րդ կարգերը յատուկ քննութեամբ կընդունեն Ա. շրջանի ուսման

վկայագիրքը, ուղղութիւնը դործի կամ արհեստի կերթան և յուս-
 ւելապէս անոնք՝ որ անդադայ չեն խոտտանար Կեդրոնական
 մասնելով: Այսպիսիք կը լինին իւրաքանչիւր կարգից 2—3 հոգի:
 Իսկ լաւագոյն տարրերը և ռուսներու տենչ ունեցողները կան-
 ցընեն Կեդրոնականը՝ կազմելով բարձրագոյն նախակրթութեան
 Ա. տարին: Երեք տարի բլլալով սոյն շրջանը, աւարտողները
 կստանան վկայագրեր, որից յետոյ կանցնին միջնակարգ կրթ-
 ութեան եռամեակը բոլորելու՝ ուսուցիչ կամ ասպարիզի
 մարդ դառնալու համար:

Կեդրոնական ուսուցչական խումբը՝ երթալով կը դորանայ,
 բացի տեղւոյն քանի մը բաւական փորձառու ուսուցիչներէ՝ կը
 դասախօսեն Պօլսոյ Կեդր. վարժարանի ընթացաւարտներէն պ.
 Ղևոնդ Սրուանձտեան՝ անօրէն և լեզուի ուսուցիչ, պ. Սրտակ
 Գարբինեան դասախարակ ուսուցիչ, պ. Ղևոնդ Մելոյեան գի-
 տութեանց և մաթեմատիքայի ուսուցիչ, վերջին երկուք. ս.
 Էջմիածնի ճեմարանի 6-րդ տարին աւարտողներն են, իսկ պ.
 Համազասպ Մանուկեան, որ գրեթէ աւարտած է լսարանի ըն-
 թացքն և ս. պիտի վարձուի յառաջիկայ նոր շրջանի համար
 իւր սիրած առարկաներով պարագելու և օգտակար լինելու
 համար:

Վարժարանի ընդհանուր վարչութիւնը յանձնուած է խը-
 նամակալ մարմնոյ մը ձեռքին, որոց անդամներն են նախկին
 քաղաքական ժողովոյ երկու անդամներ, ջորս եկեղեցեաց թա-
 ղական խորհրդոյ կողմէ մէկ մէկ լիազօր ներկայացուցիչ, և ջորս
 թաղային վարժարանաց տեսուչները: Ի սոցանէ ամենէն աւելի
 գովութեան և շնորհակալութեան արժանի է Գալուստ Էֆ.
 ձիտէչեան՝ մի հարուստ և բարեսիրտ անձնաւորութիւն, որ իւր
 բարձր ազդեցութեամբ միշտ օգտակար և բարերար ներգործու-
 թիւն մ' ունեցած է վարժարանին ընդհանուր կացութեան
 վրայ: — Իսկ Վանայ Առաջնորդական տեղապահ և խնամակա-
 լութեան նախագահ Պեր. Տ. Սահակ սրբազան ամենէն աւելի
 կը դուրգուրայ սոյն հաստատութեան վրայ իւր իւր օրով և
 իւր նախաձեռնութեամբ տանեակ ասրիներէ ի վեր երազուած
 և հազիւ ի դուրս հանուած օրուան հացին չափ կարևոր մի
 վարժարանի: —

Իրաց այս վիճակին մէջ խնարհաբար կոչում կընենք ամեն
 ազգայնոց ընդհանրապէս և Կովկասահայ եղբարց մասնաւորա-
 պէս կրթասիրական դժացմանց, խնդրելով որ բարեհաճեն իրենց
 լուծմաները չը խնայել յիշեալ վարժարանին գէթ մի տարուայ
 ապահով շարունակութեան համար, որմէ յետոյ Տիրոջ յաջո-

հարելի պիտի լինի Սերեպրենիքովի կտակին յետնեալ տոհմները գ-սնձել և նոյն իսկ նորանոր կտակներով իւր բարձր հովանաւորութեան ներքեւ եղող ու համահրանաց արժանացող հեղրոնականին էութիւնն ու գոյութիւնը միանգամ ընդ միշտ ապահովել:

Գ. Աճէմեան (Վանեցի).

1904 յուլիս 20

ԱՅԼ ԵԿԵՂԵՑԻՆԵՐ

Այս տարի օգոստոսի 30 ին Բագէլ քաղաքում բացուեց կրօնների պատմութեան միջազգային կոնգրէսը, որը պէտք է շարունակուէր մինչև սեպտեմբերի 2 ը: Կոնգրէսի զբաղմունքները մասնադրուած էին ընդհանուր ժողովների, որաեղ և տեղի պէտքէ ունենային ընդհանուր հետաքրքրութիւն ունեցող զեկուցումներ՝ առանց քննադատութեան, և առանձին մասնախմբերի (սէկցիաների), որաեղ յատուկ նիւթերի մասին զեկուցումներ պէտք է կարգացուէին և ապա այդ զեկուցումները ենթարկուէին քննադատութեան:

Կոնգրէսում ենթադրուում էին հետևեալ 8 մասնախմբեր:

1. (Նախապատմական) նահապետական ազգերի կրօնները. Պերուանցիները և Մեկսիկացիները կրօնը. 2. Զինացւոց և ճապոնացւոց կրօնը. 3. Նգիպաացւոց կրօնը. 4. Սեմականների կրօնը. 5. Հնդկաստանի և Իրանի կրօնները. 6. Յունաց և հռոմէացոց կրօնը. 7. Գերմանացիների, կելտերի, սլաւոնների և ունդարացիների կրօնները. 8. Քրիստոնէական կրօնը: Կոնգրէսի պաշտօնական լեզուներ էին Գերմաներէնը. Անգլիերէնը, Ֆրանսերէնը և Իտալերէնը:

Ընդհանուր ժողովներում արդէն նախաորոշուած էին հետևեալ զեկուցումները:

Պրոֆէսսոր Գերման Ուզեների (Բօնն) «Կրօնն ու բարոյականութիւնը» Պրոֆ. Կոնրատ Ֆուրբէրի (ցիւրիխց) «Կրօնների պատմութեան նշանակութիւնը քրիստոնէական աստուածա-